

«ԱՌՆԻՔԱՆՆ ՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ»

— 0 —

Անգլիացի ծանօթ հայասեր կանոնիկոս Մաք Բոլը «Առլիթանը եւ պետութիւնները» գրքին Փրանսերէն թարգմանութիւնը հրատարակուեցաւ այս օրերս Բարիզի մէջ ։ Գիրքը կը սկսի Պ. Իւպէն հոնիէր մէկ յառաջաբանովը, որուն մէջ կրակոտ հրապարակաչներ կը պարզէ, խարազանող ռճով մը, Պայտօնական եւրոպային հանդիսաւոր վատութիւնը հայկական շարքերուն հանդէպ, եւ մասնաւորապէս կը շնչառէ Լառնիթոյի մը ձեռքաշրջուն մէջ թրքացած Յրանսային պատասխանատուութիւնը այդ հակայական ոճերին մէջ ։ Պիտի ջանանք տեղ ստեղծել Անանիիսի շատ անձուկ շրջանակին մէջ՝ վեհանձն սրատմութեան այդ մազիարական էջին թարգմանութիւնը հրատարակելու համար ։



L'estampe et l'affiche գեղարուեստական հանդէսին մէջ, Պ. Գլեմանսթանէն Տիսեւալ յօդուածը հրատարակած է Պ. Էսկար Շահին մասին, որ շարունակելով հանդէսը իր նկարչական արտադրութիւնները, վերջերս պատած է նաև փորագրական արուեստը մշակել ։

ԻՏՎԱՐ ՇԱՀԻՆ

—

Պ. Էսկար Շահին ճշմարիտ նոր մըն է, հազիւ քսանընդ տարեկան ։ Մագուսով Հայ, չորս տարի անցուցած է Վենետիկ, Բարիզ և ստաստուել է առաջ ։ Իտալիոյ մէջ Թիէրոյն եղաւ զինքն անսինչ աւելի գրաւող վարպետը, անոր ըւրր թլլանջները օրինակելի ու փութազրեց, եւ անտեղ որ շիրջաւ սարտով վերարտարել ։ Գրչով կամ մատիտով իւրացուց ։

Փայսուս դէպ ի Նոյիսոսի հեղինակին համար այս համակրութիւնն ի՞նչ կը մնայ Պ. Շահինի թով ։ Ոչ անոր տեղոտական կարգաւորութիւնը կը ինչեղծէ, ոչ գէմբերուն նկարագիրը, ոչ օֆորթին եղանակը, զժման այն պարզութիւնը զոր ճոտիները Թիէրոյն այնքան կատարեալ կերպով իր հօրմէն փոխ առաւ ։ Թիւրքս սիրուն Վեներակցիքին ազդեցութիւնը կարեւոր է մասաւր գանձի այն յուզմունքին մէջ որով Պ. Շահին կ'արտայայտե ամէն ինչ որ զինքը կը հետաքրքրէ եւ ճեխուսիտն ինքնատիպ մտահոգութեանը մէջ որով համակրուած է ։ Ասի կը նշանակէ վարպետէ մը առ-

նէլ իր ոգին ։ միակ բանը զոր փոխ առնելը օրինաւոր է եւ դժուարին ։

Մրացեալին մէջ, Պ. Շահին իր ինքնուրոյն անձնականութիւնը ունի ։ Նիէ, Աթէլէնիսիս պէս, նախադրաբար իրեն նիւթ կ'առնէ Բարիզի խեղճերն ու փողոցի աղջիկները, բացարձակապէս տարբեր ութ մը ունի սակայն եւ ուրիշ շինուածք մը ։ Այդ Բարիզէն զոր ասրուեստագէտն աւելի կը տեսնէ, կը սիւլէ արտաշայտել ոչ միայն յաճախակի հանդիպուող տիպաւորները, այլ եւ փողոցներուն շարժումը, եւ կը ջանայ անոնց ծայրագոյն զանազանութիւնը թարգմանել ։ Դիտած է որ ամբողջ մը, իրարու հետ ու եւ կապ չունեցող մարդկանց բաղկացած, միօրինակ հրեւոյթ մը չունի. մին կը հապնւպէ, միւրը կը սլւթառայ, մին մտաւնոց է ու միւրը գուրաբէ, սա մէկը կը խոկայ ու սա մէկաւր կը դիտէ, աստից յառաջ կուգայ շատ մեծ այլազանութիւն մը ու միայնակապէս այն անձին նկարագրելու որուն հետեւանքով մարդ սխալ մը կը գործէ եթէ միմիայն անհատականութիւնները նկատե Եւ զարձակ սխալ մը կը գործէ եթէ լոկ իմաստորման կողմէ տեսնէ ։

Պ. Շահին կը ճզնի այս գոտարին խնդիրը լուծել ։ Շատոնց ի վեր չէ որ սկսած է ատով գրադիլ, բայց արդէն արդիւնները զոր ձեռք ձգած է, — գլխաւորապէս Ակուրի թաշխուրէին եւ Շարօ-Ռոմին մէջ, — շատ հետաքրքրական են ։ Ատէ՛ք այս վերջին պատկերը եւ դիտեցէ՛ք, իտրքին մէջ, այդ բազմութիւնը որ դէպ ի դուրը կը խոնուի. պիտի գտնէք ճոն գրլուխներ որոնք նշանաւոր ձեւի փափուկութիւն մը եւ շինուածքի արութիւն մը ունին ։ Ու միանգամայն, որովհետեւ ամենքն ալ իրենց թլլանքին վրայ են, ամբողջութեանը մաս կազմելէ չեն դադրել ։ Կարելի է զանոնք մօտէն դիտել, իրը մանրասանսութիւնը գոյութիւն ունին ։ հետուէն, կը խոնուի ին ամբոխն մէջ, զոր կազմելու կը նպաստեն ։ Եւ իրօք ալ այդ է յատկանիշը տեսակը մը ամբոխներու որոնց մէջ աննշան գէմբեր կը թուին ընկերանալ աւելի շահեկան դէմքերու ։

Պ. Շահին քիչ տաննէ ի վեր սկսած է ինքստուիպ փորագրութիւնը փորձելու ։ Ոչ մէկ «եւ զանաւոր չի հետեւի Եւ ըստ հարկին կը գործածէ թուանք-սեւիչ, օֆորթի կամ կրեմի գրութիւնը ։ Ասկայն կը թուի նախընտրել թուանք-սեւը, երանգի հարստութեանը համար որ անով կը ստացուի ։ Դարով զուէնար որ սպազորութեանց, Պ. Շահին նախ չի սիրեր այդ եղանակը ։ Իրեւ ճշմարիտ փորագրել, կը մտածէ թէ թլլանքի մը զոյնք իր լոյսի թաշխուրէն մէջ կը կայանայ, այսինքն այն անսահման աստիճանաւորման մէջ թիւնքի սեւէն զուտ ճերմակին կ'առաջորդէ ։ Այն մէկ քանի գուռնաւոր սպազորութիւնները զոր փորձած է, իր պարզ սեւ մշխանով քաշածներէն աւելի բարձր արդիւնք մը չեն տուած ։

Պ. Շահին միանգամայն օժտեալ նկարիչ մըն է ու խղճամիտ, խուզարկու եւ դիրքու չգոհացող զմագրիչ մը : Բայց այս թերթին մէջ փորագրիչը մեղ մասնաւորապէս կը շահագրգռէր, եւ մեզի օգտակար թուեցաւ անոր գործին մէկ ցուցակը ներկայացնել : Թէպէտեւ այդ գործը սկզբնաւորութիւն մըն է դեռ : Այս աւրուեստագէտը անոնցմէ չէ՞ արդեօք որոնց վրայ մեծ յոյսեր կրնան գրուիլ : Մենք կը հաւատանք որ այդպէս է, եւ ավագան պիտի ընէ թէ իրատե՛ր ունինք կամ ոչ :

ՔԼԷՄԱՆ-ԺԱՆԷՆ



ՀԱՅ ԵՐԱԺԵՏՈՒԹԻՒՆԸ Ի ԲԱՐԻՉ

La Tribune de Saint-Gervais երաժշտական ամսաթիւթիւթը, զոր կը հրատարակէ «Մըլաքանթոսում»ը՝ եկեղեցական երաժշտութեան նոր հիմնուած ընկերութիւնը, կը ծանուցանէ իր օգոստոսի թուոյն մէջ թէ Պ. Բիէռ Օպոի, արեւելագէտ, եւ անդամ այդ ընկերութեան, յառաջիկայ ձմեռ երեք բանախօսութեամբ պիտի ներկայացնէ հայկական երաժշտութիւնը (եկեղեցական եւ ժողովրդական) Բարիդի նուագասէրներուն : Պ. Եղիազարեանցի ծրարներն է որ կը կար իրագրուիլ : Բանախօսութիւններուն պիտի ընկերանան շարականներու խմբովին երգեցողութիւններ զոր պիտի կատարեն Ս. Ժէովէի հոգեկաւոր երաժշտակետ Պ. Շատլ Պորտի երգիչները, եւ սօյուները պիտի երգէ Պ. Եղիազարեանց :

ՆԻՔՈՍԻԱՅԻ ՈՐԲԱՆՈՅԸ



Ընդունեցանք տարեկան տեղեկագիրը Նիքոսիայի Հայկական Որբանոցին, զոր շատ ուշիմ կերպով կը վարէ Պ. Գիւրքեհան, Մանչէսթըրի, Բարիդի եւ Ալեքսանդրիոյ երեք խնամակալ մասնախումբերուն հովանաւորութեանը տակ : Պէտք չկայ բացատրելու մասնաւոր կարեւորութիւնը այս բարեգործական եւ

կրթական հաստատութեան, եւ կը փափաքինք որ զայն հետզհետէ աւելի ընդարձակուած աւելի բարգաւաճ տեսնենք :



Պ. ԶԵՐԱԶԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Պ. Զերազ կը ծանուցանէ թէ աւարտած է իր պատասխանը մեր «Պատասպանաւորութիւնները» յօդուածին : «Անհետի մտակայ թիւերէն մէկուն մէջ պիտի յայտնենք մեր կարծիքը Պ. Զերազի տուած բացատրութեանը մասին :



Յաւաքիկայ բռնով, պիտի հրատարակեմ յօդուած մը կէՄԹԷ՛ի վրայ իր ծննդեան հարիւրյնամեակին առթիւ որ այս օրերս կատարուեցաւ Գերմանիոյ մէջ :

ՎՐԻՊԱԿ

«Անահիտ»ի 9—10 թուոյն մէջ, Տր. Տ. Եսայեանի յօդուած, Ա. սիւնակ, էջ 266, սող 2-4 «բաղադրամաք անդամաբանութեան», պէտք է ուղղել «բաղադրական անդամաբանութեան տեսիլետով» :

Վ. Նալբանդեանի յօդուած, էջ 289 Բ. սիւնակ սող 17, «ցոյց տալ զեղ. առաքելներն եւ երեսփոխները այնպէս ինչպէս ցունկի էր որ լինէին» : պէտք է ուղղել «այնպէս ինչպէս որ կան ե ոչ այնպէս ինչպէս որ ցունկի էր լինէին» : էջ 290, Բ. սիւնակ, սող 1, «եւթ. իրականութիւնը», պէտք է ուղղել «եւթ. գրականութիւնը» : էջ 291, Բ. սիւնակ, ք. պարբերութեան 5, սող «մարդկային կարիքը», պէտք է ուղղել «մարդկային կարիքը» : էջ 292, Ա. սիւնակ ք. պարբերութիւն, 5, սող «վաղներ», պէտք է ուղղել «վաղեր» : նոյն էջ, Բ. սիւնակ, սող 2 «ընդունակութիւնը» պէտք է ուղղել «ընդօրինակութիւնը» :

«Ներգոյգիտ», էջ 284, սող 1, «սարբուն», պէտք է ուղղել «սարբերուն» :



Paris. — Impr. V^o ALBOUY, 75, avenue d'Italie.

Le Gérant: GEORGES WALINE.